

1129  
5  
1680

# ՀԱՅ ԳԵՂԱՐՈՒԵՍԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

Ն Ո Ր Ա Գ Ի Ւ Տ Հ Ի Ն Ո Ր Մ Ա Ն Կ Ա Ր Ն Ե Ր

ԵՐԵՒԱՆԻ ՍՈՒՐԲ ՊՈՂՈՍ-ՊԵՏՐՈՍ ԵԿԵՂԵՑԻՈՅՆ

1931ի Յունիսին երբ Երեւան կը գտնուէի, ուշադրութիւնս զրաւեց այնուեղ քանդուած Ս. Պօղոս - Պետրոս եկեղեցին։ Հնութիւններու Պահպանման կոմիտէին չէնքին կից Արովնան փողոցի կողքին, փոսի մը մէջ, զեռ կը մնային չէնքին պատերը, տանիքը քանդուած էր արդէն։ Քաղաքին բարեզարդման համար հարկ տեսնուած էր քանդել այս բազմից նորոգուած հաստանեղոյն չէնքը, նաև չին մզկիթ մը։ Այս քանդման ընթացքին անակնկալ մը եղաւ գիւտը եկեղեցւոյն հին սիւներուն վրայ զրոնուալ հօթր խու որմանկարներու, որոնց առաջին խուը կարելի է 6 կամ 7 դարու չափ չին նկատել։

Այս գրութեամբոս ուսումնասիրութիւն մը չէ որ կ'ուզեմ տալ, այլ պարզապէս ներկայացնել այս շատ թանկագին գիւտը որով կը նրապատաւորուի հայ գեղարուեսոր։

Նախ Երկու խօսքով ծանօթացնենք Երեւանի Ս. Պօղոս - Պետրոս եկեղեցին։ «Տաճարն իր տիպով բազիլիկա է 5-6րդ դարու, որ թէն բազմաթիւ անդամներ գարերի ընթացքում մանր ու խոշոր նորոգումների է ննթարկուած և անգամ 1679 թուի Երկրաշարժից յետոյ կիսով չափ վերակառուցուած, բայց նա իր ներքին մասում զեռ եւս պահել է հարազատորէն 5րդ դարու բազիլիկայի առանձնայացնեթիւնները։ Երեւան քաղաքի հեռաւոր կուլ-

տուրական անցեալը, որ մինչեւ այժմ թանձր խաւարով էր ծածկուած, Պօղոս - Պետրոսով միանդամից է ծառանում մեր աշքի առաջ իր ոչալ պատկերով»(1)։ Աւրիշ մը կուտայ քիչ մը աւելի ծանօթութիւն եկեղեցւոյն վրայօք։ «Ս. Պօղոս-Պետրոս, որ քաղաքիս (Երեւանի) մեծ եկեղեցին է և կառուցուած՝ 1690 թ. ՌՃԾ. չորս սիւների վրայ, ունի Երեք պատարագի սեղան, երկու փոքրերն յանուն Ս. Սուելիաննոսի Նախավիկայի և Յովհաննէս Մկրտչի կառուցուած են արդեամբ Երեւանցի Ստեփաննոսի Զալալեանց և Վարդանայ Կարապետեան»։

«Այս եկեղեցւոյ վերան եղել են նորոգութիւնք ՌՄԻԻկ (1778) և ՌՄԹ (1820) (2) թ.։

«Հարաւային որման ձակատի արձանագիրն է «Փ. Թվ. ՌՄԻԻկ (1778) ողորմութեամբն Աստուածային նորոգեցաւ բոլոր տանիք Սուրբ եկեղեցւոյն հանդերձ այլ եւս խախուս տեղեօք, որք ի յորմունոն և ի սինոն չին ար-

(1) Հայաստանի Հնութիւնների Պահպանութեան Կոմիտը - Աշխարհիքէզ Քալանքար, Երեւան 1931 Պետրաս - էջ 11։

(2) Հոս սխալ մը կայ. երէ քուազակը ՌՄԹ է, ասիկա հաւասար է 1760ի եւ ոչ քէ 1820ի։ Խոկ երէ իրավէս 1820 է, այն առեն պէտք է ըլլայ ՌՄԿԹ։

գեամբք եւ հողացողութեամբ Տեառն Սիմէոն դերընտիր կաթողիկոսին ամենայն Հայոց եւ Սրբոյ էջմիածնի, որ ի սոյնոյ քաղաքէս էր»:

«Եկեղեցւոյ արեւմտեան զանգակատան կաթողիկէն նոր է, «որ 1862 թուին սկսեցին շինել փառաւոր ձեւակերպութեամբ սրբատաշ քարով ու կրով բարեպաշտ հասարակութեան ընծայաբերութեամբ»:

Եկեղեցւոյն արձանագրութեանց մէջ 17րդ դարէն աւելի հին յիշատակութիւն չկայ, թող որ այն ատեն՝ իր թէ՝ կառուցուած կը նկատուի: Դժբաղդաբար յաճախ Հայ եկեղեցւոյն նորոգողները իրենց փափաքին համաձայն կատարած են նորոգութիւնները, ասիկա ցաւալի եւ հասարակ երեւոյթ մըն է մեզ մօտ: Յիշատակարաններ, քարի, մագաղաթի, թուղթի, ոսկւոյ կամ արծաթի վրայ, ենթակայ եղած են ֆնջան եւ փոփոխման, որով նորոգիչք աշխատած են իւրացնել ինչ որ իրենցը չէր: Այս փոփոխութիւնները աղետալի եղած են շատ անդամ, մեզմէ խլելով տուեալներ որոնք կարեւոր էին ոչ միայն պատմութեան, այլ եւ գեղարուեստի եւ արհեստի զարգացման համար: Շատ անդամ պատճառ եղած են շփոթութեանց, ծնունդ տուած են կասկածներու եւ կնճոռուած են արդէն մութ մեր անցեալը: Մեզ մօտ վաւերական կը մնան իրենց բնատիպ վիճակին մէջ միայն այն եկեղեցիները, չէնքերը կամ վանքերը որոնք իրենց շինութենէն կարճ ժամանակ վերջ քանդուած, փճացած կամ լլուած էն: Երեւանի Ս. Պողոս - Պետրոս եկեղեցին այս վերջիններէն մին չէ եղած, այլ շարունակած է իր եղծուած գոյութիւնը պահել թէւ իր բնատիպ կուսութեան հետքերը հոս ու հոն թալուած մնացեր են: Իր բոն Հիմնարկութեան տարեթիւը կը մնայ անծանօթ, Հայատանի Հնութիւնների Պահպանութեանց կոմիտէի ձեռնաս անդամները 17րդ դարէն շատ ու շատ առաջ սկիզբ մը կուտան չէնքիս. «Ժանձարն իր տիպով բազիլիկա է 5-նրդ դարու» և ասոր իրը ապացոյց տաճարիս ներքին մասն է:


Քանդման միջոցին ուրիշ կարեւոր փաստ մըն ալ եկաւ աւելնալու ինչպէս ըսի՝ քանդման միջոցին յայտնուեցան որմանկարները, «որոնցից 5րդը ներքեւից թուագրուած է 1131 թ. (Հայոց թվով 580)» (4):

Այս 1131ը անտարակոյս հիմնարկութեան հետ կապ մը չունի քանի որ 5րդ որմանկարի խաւն է, ուրեմն եթէ 5րդը 1131էն է, մնացեալ չորս խաւերը հարիւրական տարիներով իրարմէ առաջ նկատելով կ'ունենանք առնուազն Քրիստոսի 700 թուականը առաջին խաւ որմանկարին համար, որով երեւանի Ս. Պողոս - Պետրոս եկեղեցին գոնէ 7-8րդ դարու չէնք մըն է: Այս եղրակացութեան համար ուրիշ փաստեր ալ անպակաս են, փաստեր որոնք կրնան չէնքին հնութիւնը մինչեւ 5 կամ 6րդ դար մընքէ: Ահա՝ ատոնցմէ մին:

Օր մը հետաքրքութեան համար քանդուածքներուն մէջ կը ըրջագայէի՝ քարերու դէղերու վրայէն, ուշադրութիւնս յանկարծ գրաւեց քարերու դէղի մը մէջ կորսուած քանդակագրդ քար մը քիչ մը կոտրտուած, ըստ երեւոյթին անկիւնի խոյակ մը: Քարը, շըրջանիս յատուկ հրարխային քար, դըրթէ անձանաչելի եղած էր զինքը պատանքող ծեփի խառնուրդին մէջ: Բատ երեւոյթին եկեղեցւոյն կործանումներէն միոյն հետեւանքով հին բընատիպին նմանօրինակ քանդակները կը թափին, եւ նորոգողները հաւաքելով խառն կ խուռն՝ ծեփին հետ միասին՝ կը լեցնեն վերանորոգուող չէնքին պահանջած խորշերը: Ուրախացած՝ գիւտս իմացուցի Հնութ. Պահպ. Կոմիտէի անդամներուն, քարը եղածին պէս հոն փոխադրուեցաւ, ծեփը եւն. քննութեան ենթարկելու համար: Նոյն օրը կէսօրէն վերջ կուլտուրայի Շէնքին մէջ՝ Երեւանի Թանգառ-

(3) Տեղեկագիր Գեղարքունի. - Մեսրոպ արքեպիսկոպոս. Մերատեանց. - Էջմիածին 1895 էջ 9:

(4) Հայ. Հնութ. Պահ. Կոմիտէ. - էջ 11:



Որմանկարներ Երեւանի Պօղոս - Պետրաս եկեղեցւոյն

բանը՝ գտնուելուս առթիւ, ձարսարապիս թուրամանեանի մօտ գացի, և մեր խօսակցութեան ընթացքին յայտնեց որ տեսեր է իմ զբուած քարս, իր կարծիքով 5-8րդ դարու զործ: Էջմիածնէն մէկ քանի օր վերջ Երեւան ետ գտնուս, Հնութ Պահպ. Կոմիտէի չէնքին նախասնեակին մէջ ինծի ցոյց տուին բազմաթիւ նոր դանուած շաղախածածկ քանդակուած մէծ ու փոքր քարեր նման ին դամածիս, որոնցմէ ուժանք իրենց զարգերով շատ ու շատ կը հմանէին Զուարթնոցի և ալլուր՝ 5-6րդ դարու աւերակներուն մէջ գտնուած քանդակազարդ քարերու:

Այսպէս տարակոյսէ վեր է որ Երեւանի Պօղոս - Պետրոս տաճարը հին նմոյշ մըն է հայկական ճարտարապետութեան, ունենալով առաւելութիւնը նաև մէզի հասցնելու որմանը կարներ որոնք հաւանաբար չէնքին հիմնարկութեամբ ստացած էին իրենց առաջին շերտը կամ իսաւը: Այս որմանկարները թանկագին են մեր արուեստի պատմութեան համար, և իրենց արժէքին վրայօք պղտիկ տեսութիւն մը աւելորդ չեմ նկատեր:

Որմանկարներու գիւտին առթիւ Աշխարհութէգ Քալանթար կը գրէ. «Կոմիտէի ամենաթարմ նորութիւնը - հնագոյն Փրեսկօների յայտնագործումն էր ներկայ տարու փետրուարին. Երեւան քաղաքի եկեղեցիներից մէկի (Պօղոս - Պետրոսի) քանդամն աշխատանքների միջոցին արեւելեան պատի վրայ, ներսից, վերին սվաղաշերտի տակ, Կոմիտէի կողմից նկատուեցին իրար վրայ տարրեր սվաղաշերտեր վեց շերտ որմանկարներով» (չհաշուած նրանց վրայ եղած նկարը կտաւի վրայ), որոնցից 5րդը ներքեւից թուազրուած է 1131թ. (Հայոց թուով 580). Նկարները Փիզուրային են ու ծաղկանկարներ գծուած են խղաներկ, էմուլսիոն - լաքի և Փրեսկօ եղանակներով: Շերտերը բանալու իրար վրայից վերցնելու համար բաց ի մեր նկարչական ուժերից հրաւիրուեց նաև Մոսկուայից Միութեան ամենուականաւոր նկարիչ ուստավքատոր Զիրիկովը:


Այս ու կը առեւզ աշխատանքը ցոյց տուեց, որ չերաներն իրենց տեղերից վերցնել հնարաւոր չէ, նրանք փշանում են. ուսումնասիրել նըրանց կարելի է միայն իրենց տեղում: Նորայտ որմանկարներն արուեստի պատմութեան համար ունին զիտական խոչորագոյն արժէք. ներքին երկու շերտն անգամ ունին միանգամայն բացասիկ արժէք ինչպէս պատմա - գեղարնւեստական, նոյնպէս և տեխնիկայի տեսակիտից, որը ամենաթանկարներն նիւթն է տալիս ուսումնասիրելու խոր հնութեան մէջ դարերի բնթացքում գոյութիւն ունեցած նկարչական եղանակները»: (Զիրիկով) (1): Զիրիկովէ, Աշխարհութէգ Քալանթարէ յետոյ ուրիշներ ալ եկեր են քննելու, Գերմանացի Շուլթծ և Մոսկուային փրոՓ. Ն. Մատ: Նոյն իսկ առաջարկուեր է չքանդել տաճարը և թանգարանի վերածելով պահել, բայց կ'երեւայ որ այս առաջարկութիւնը չէ ընդունուեր. յունիսին քանդումը կը շարունակուէր, որմանկարներու քանդումը ըստ Երեւոյթին վերջին ձգելով, որոնք քանդման պատճառաւ անտանիք մնացած րլալով Հնութ. Պահպ. Կոմիտէն նախնական կտոր բրդում միջոցներով ծածկեր, փաթաթերէ բար ատիկա լաւ՝ ամսուուան համար, բայց չըմեռ, հաւանարար մինչեւ այն ատեն ամբողջապէս քանդուած կ'ըլլայ, կամ նոր կարգադրութեամբ մը պաշտպանուած, յուսանքը ըլլանինապէս: Երեւան, նկարիչ Տարագրոսի մօս հանդիպեցայ որմանկարներուն կարելի արտազութեանը, բնական գոյներով: Իսկ Անահիտի մէջ այս առթիւ կը հրատարակեմ՝ սոսացին անդամ ըլլալով՝ որմանկարները իրենց վիճակին մէջ լուսանկարուած անոնց վրայ կատարուած աշխատութեանց միջոցին:

Նախ քան աւելի ծանրանալս նկարներուն մէջ երեւած արուեստի մասին, երկու խօսք որմանկարչութեան անցելին վրայօք ի Հայաստան:

(1) Հայ. Հնուր. Պահպ. Կոմիտէ: 1931, Երեւան, Պետիրատ, էջ 11:

Որմանկարը շատ հին արուեստ մըն էր Հայոց ժօտ, արուեստ մը որուն նոյն իսկ միջին եւ աւելի վերջին դարերու զարգացման պատճեռ թիւնը կը պակախ մեղ ժօտ։ Այս արուեստին հնութիւնը գուցէ նոյն իսկ Ուրարտեանց չըրջանէն ըլլայ, որոնց չէնքերն ու տաճարները ինիս գեղեցիկ եւ ճոխ կերպով զարդարուած էին, գետինները մոզայիքով (խճանկարով) զարդարուած, եւ տարակոյս չունիմ որ իրենց չէնքերուն պատերն ալ նկարազարդ էին։ Քը շիստոնէութեան հետ ատիկա չդադրեցաւ Հայոց ժօտ, Մեսրոպ վարդ. Տէր Մովսիսեան Զուարթնոցը նկարագրած ատեն կը զրէ. «Երկարներ. Եկեղեցու պատերը ներսից թէեւ մաքուր սրբատաշ քարով էին ծածկուած, երբեմն նաև զանազան օրնամենտներով զարդարուած, հարկ են համարել, բացառութեամբ սիւնապարդերի, ծեփել հաստ կրաշաղախով եւ ներկել։ Միւնազարդի նկարները կպցրած են ուղղակի քարին։ Նկարները եղծուել ոչնչացել են. տննչան, ոչինչ չներկայացնող գունաւոր հետքեր կան թէ խոյակների եւ բէ՛ զատելք կրաշաղախի վրայ»(1)։ Ցաւալի է որ այսպիսի հին եկեղեցւոյ մը որմանկարները փճացած ըլլալով անծանօթ կը մնան մեզի, արդէն անծանօթ էին Փ. դարուն երբ տաճարը քանդուած էր՝ հաւանաբար երկրաշարժէ։ Այսպէս Երեւանի Պօղոս - Պետրոսի որմանկարները կը բենակի արժէք ունին, նախ ցոյց կուտան արուեստին նախնական ձեւը մեղ ժօտ եւ յետոյ անոր զարգացումը կամ փոփոխութիւր։

Երեւանի նորագիւտ որմանկարներուն առաջին կամ հնագոյն խաւը ծաղկենկար է, իսկ միւս խաւերը, ինչպէս որ կ'երեւայ աշխատութեանս հետ տրուած լուսանկարներուն մէջ, մարդանկարներ են։ Նկատելի է որ ծաղկենկարը, որ կորսնցուցած է իր իրապաշտութիւնը



նոյն որմանկարները Երեւանի Պօղոս - Պետրոս եկեղեցւոյն՝ աւելի մօտէն առնուած

հայ արուեստին մէջ, կը ներկայանայ մէզի իրր հնագոյն ձեւ որմանկարի։ Բայց արդէն ատիկա կարելի է ենթադրել նկատի առնելով հնագոյն հայկական ձեռագիրները, ուր ծաղկատիպ զարդանկարչութիւնը շատ աւելի զարգացած եւ յառաջդիմած է քան մարդանկարչութիւնը։ Ասոր պատճառը հայ արուեստագէտին իրապաշտութենէ խրոշիլը չէ (որովհետեւ իրապաշտ պէտք է ըլլալ մարդանկարչութեան արուեստին մէջ), հայ արուեստագէտը կարելի է իրապաշտ կոչել Երբ նկատի առնենք անոր միջատ, թւոշուն եւ կենդանի ճաշակաւոր եւ ինքնայտուկ կերպով արտայայտելը. ըստ իս ուրիշ պատճառներ գոյութիւն ունենալու էին ստիպելու

(1) «Եջմիածին եւ Հայոց հնագոյն եկեղեցներ» - Մեսրոպ վարդ. Տէր Մովսիսեան, Ազգագրական Հանդէս 1907 գիրք ԺԶ. էջ 140։

համար որ Հայ նկարիչը մարդ կամ կին չընտքէր իրը արտայայտութեան ձեւ մեր նկարչական հնագոյն շրջանին։ Մանօթ է որ Մերձաւոր Արեւելքի արուեստագէտը ունեցած է որոշ աւանդութիւններ իր արուեստին յատուկ, առողջմէ է չհամարձակիլ կեղծել Աստուած և իր ստեղծագործութիւնը, կուապաշտութեան գէմ ուղղուած Սևմական ըմբոնում մը որ քաջալերուեցաւ Մովսիսական, Քրիստոնեայ նաև Մահմետական կրօնքներէն որոնց գէմ սակայն Զինական իրապաշտութիւնը և Արքականն ու ժիասին, Հակաչարժում յառաջ բերին Բիւզանդական, Լատին Վերածնունդի արուեստով՝ Քրիստոնէութեան մէջ, և Մոնղոլական աղողեցութեամբ՝ մահմետական աշխարհին մէջ, մանաւորապէս Պարսից մօտ։

Այսպէս ծաղկանկարչութիւնը հին ծագում մը ունի Հայոց մօտ, սիալ է խորհիլ շարունակել որ Հայք Պարսիկներէն ստացան այդ ճաշակը։ Պարսից ծաղկանկարչութիւնը կը տարբերի մէրինէն, անոնք անհամաշափ իրապաշտութեան կը հետեւին՝ աղղուելով Զինական արուեստէն, մենք ունէինք համաշափ կրկնուող ծաղկանկարչութիւն որ հետու էր իրապաշտ ըլլարէ, թէեւ ներշնչուած բնութենէն։ Այս չափուած, ձեւուած արուեստին հին նմոյշներէն է Երեւանի Պօղոս - Պետրոս քանդուող տաճարին որմանկարներուն առաջին խաւը, հաւանարար 5-6րդ դարու Հայ արուեստի նմոյշ։ Պարզ, անսեթեւթ եղած է այդ արուեստը, որ կարծես իր անվերջ շարունակելի ծաղկաղարդւով յաւիտենականութիւն ուզէր նշանակել։

Որմանկարին այս առաջին շերտին գծաղրութիւնը դիտելով, որոշ կը տեսնենք Երեք գլխաւոր մասեր։ Նախ՝ բուն կեղրոնը որուն ստորին մասը կ'երեւայ, յետոյ նկարին իրը պատուանդան քառանկիւն մասը որ գլխաւոր տեղը կը բոնէ լուսանկարներուն մէջ, Երրորդ դօտիները։

Ա. մասը մեզի ցոյց կուտայ կեղրոնը ուղիղ բարձրացող շոճենման ծառ մը։ Ասիկա դուցէ կարելի է նոյնացնել կենաց ծառի տան-

դութեան հետ։ Այս մէծ ծառին Երկու կողմերը կան համանման երկու սրտաձեւ գլխով ծառեր, կարճ։ Իսկ ասոնցմէ վերջ կուգան համանման երկու ուրիշ շոճիաձեւ ծառեր։ Ասոնց գծաղրութիւնը գրեթէ քիչ փոփոխութեամբ շարունակուած է Հայ արուեստի ուրիշ ճիւղերուն մէջ, օրինակ մանրանկարչութեան, գորդաշխութեան չիրմաքանդակներու և որմանը կարչութեան մէջ։ Ասոնց կարելի է հանդիպիլ եւ պարսիկ արուեստին մէջ նոյնքան առաջութեամբ, մասնաւորաբար գորգաշխութեան Պախթիարի տեսակներուն մէջ եւ այլուր։

Բ. մասի ծաղկաղարդերուն նման զարդերու կը հանդիպինք հետզհետէ եկող Հայ արուեստին ու պարսկականին մէջ ալ, հիւսուածեղէզններու, յախճապակիներու եւն.ի մէջ։ (2) :

Գ. տեսակը որ գօտի է թէ՛ որմանկարին բաժանմանց մէջ թէ՛ Ակարին չուրջը, շատ հասարակ է Հայկական արտաղրութիւն սեպուած գորգերու մէջ։ Ասոնց գրեթէ նման եւ ասոնցմէ յառաջացած գծաձեւեր բազմաթիւ տեսակներով կը վիտան Կովկասեան, Պարսիկ եւ Փոքր Ասիական գորգերու մէջ իրը գօտիներ։ Հոս չեմ ծանրանար այս մասին։

Որմանկարին Երկու խաւերն ալ կը ներկայացնեն առաքեալի մը ոտքը, հաւանաբուր Պետրոս առաքեալին։ Ասոնցմէ մին ունի լուսանկարին մէջ հազիւ տեսանելի ՇԶ Հայկական թուականը որ հաւասար է Քրիստոսի 1131ին։ Թուականը կարելի է նշմարել կօշկուած եւ փաթթուած ոտքին մօտ որ սուրբին աջ ոտքը կը ներկայացնէ։ Պարեզօտը որ կ'երեւայ մինչեւ գօտին եւ անկէ քիչ վեր՝ հետաքրքրական է նկարը, ինչպէս տեսանք, ունի 1131 թուականը։ Սուրբ Պետրոսն է ան ողարգապէս, անոր համար որ սուր մը բռնած է ձախ ձեւ քող։ Հոս կը ներկայանայ նոր դիրքով մը կանգնած

(2) Սուլթան Ահմէտի մզկիրին (Կ. Պոլիս թէ՛ դար) յախճապակիներուն մէջ, թէ՛ ծառեր եւ թէ՛ Բ. մասի ծաղիկները, վերջիններէն փոփոխակներ ալ։

Եւ ձախին բոնած է գետին կրթնող երկար սուրբ որ բիւղանդական երկաւյրի երկայն սուրբ է և: Ար արարական շրջանին վերջն անդամ է յութիւն ունէր Հայաստանի մէջ, անկէ պատեհանով հաս մը զանուեցաւ Անւոյ պեղումներուն ընթացքին: Այս նկարին մնացեալ մասը բացուելէ վերջ զուցէ քիչ մը առելի տեղելութիւն ստանանք այդ շրջանի սրբանկարութեան, առելի լու է բուլ՝ Պետրոսը ներկայացնելու այդ ժամանակուան հասկացողութեան, նաեւ այդ ժամանակի հայ տարապին վրայ: Նկարը դժուած է լու ուսումնասիրուած հասկացողութեամբ եւ վարժ վրձինով, եւ ընդհանրապէս մեր արուեստին մէջ պակսող խորքը հոս յաջող կերպով արտայայտուած է:

1131ի Ա. Պետրոսին տակ կ'երեւայ ուրիշ Ա. Պետրոսի մը առելի հին նկարը: Տարբեր աւանդութեամբ տիրապետութիւնը որոշ է հոն, 1131ին մէջ սուրբը հազցուցած է իր ոտքը իսկ այս առելի հին օրմանկարին մէջ ան բոկոտն է, աշխատութեան ընդհանուր երեւոյթը առելի պարզ եւ նուազ իրապաշտ է քան 1131ի Սուրբին օրինակը: Ահա սրբանկարութեան եւ վանական հայ տարապին համար ուրիշ լուսաբանող ուսումնասիրելի պատառիկ մը:

Առելի նոր խաւի մը վրայ կ'երեւայ նաեւ տարբեր նիւթով օրմանկար մը: Այդ նկարին մէկ մասը որոշ կ'երեւայ Ա. լուսանկարին մէջ: Հոն կը տեսնենք ձեռքերը կուրծքին ծալլած կին մը, հաւանաբար Աստուածածին, ծնկաչոք եւ տիսոր, Յիսուսի խաչելութեան ոտքը, որ կ'երեւայ անոր աջ սրունգին մէկ մասը: Ասիկա ալ թանկապին նշխար մըն է, ըստ իս ԺԲ. դարու սկիզբի գործ եւ ամենայն հաւանականութեամբ Նաղաններէն միոյն գործը:

Ասկէ զատ միայն Ա. լուսանկարին մէջ նշմարելի է մաս մը իրապաշտ պարսիկ արուեստի՝ ծաղկանկար վարդերով ու սոխակներով: Այս ծաղկանկարը զիլոովին կը տարբերի Ա. եւ հնագոյն խաւին ծաղկանկարէն:

Արուեստի այս նշմարելի կէտերէն զատ

հոն կան նաեւ արհեստի լուսաբանութիւններ եւ ծանօթութիւններ: Արհեստի («տեխնիկայի») տեսակէտով, նախ կը տեսնենք որ որմանկարին համար միջնորդ տարր չէ լործածուած այսինքն կտաւ կամ ուրիշ նիւթ, այլ ուղղակի ձեսփի վրայ փոխանցուեր է նկարը, եւ որպէս զի մէկ սվաղաշերտը միւսին վրայ հաստատուն բոնէ՝ նկարիչը գիմած է փճացուցիչ միջոցի մը, այսինքն ներքին խաւը որուն վըրայ պիտի զար նոր խաւը՝ ծակոտուած է, որ անշուշտ կը վնասէ նոր խաւին տակ մնացող հին օրմանկարին: Այդ ծակտիքները իրեւթափուղ ձեւն կը տեսնուեին երկու լուսանը կու ըներուն մէջ ալ: Ասկէ զատ արհեստի տեսակէտով հետաքրքրական են այդ սվաղաշերտերը որոնք իրաբու այնպէս փակած են որ տեսկարելի է մեր ծանօթ միջոցներով զանոնք իրարժէ բաժնել առանց մեծ վնասի ու փճացման: Որմանկարները մեզի կը ծանօթացնին նաեւ հին օրերու հայ նկարչին գործածած զոյները, անոնց բաղադրութեանց եւ կազմութեանց կերպերը, խղաներկ, էմուլսիոն - լաք եւ ֆրեսք կոչուած աշխատութեան եղանակները:

**Պատմա - զեղարուեստական տեսակէտով** այս նիւթը կարեւոր ըլլալի զատ, կարեւոր է պատմական տեսակէտով, Երեւան կը յայտնըւի իրը հին եւ մշակոյթ ունեցող հայաքաղաք մը, քաղաքին մը կը լուսաւորուի, եւ այսպէս քանդուող Պօղոս - Պետրոս եկեղեցին ցոյց կուտայ որ Երեւանի մէջ Ծ-Երդ դարերուն կար ճարտարապետական նկատելի կերտուածք, քանդակագործութեան նմոյշներ, ու կը հաստատի նաեւ ուրիշ տեղերէ միայն աւանդութեամբ ծանօթ՝ նկարչութեան անժխտելի (նիւթապէս, մինչեւ մեզի հասած նմոյշներով) գոյութիւնը հոն:

Ուրիշ առթիւ խոստանալով պատմական ակնարկ մը նետել օրմանկարչութեան ի Հայ (Հայաստան կամ զաղութեաներուն մէջ) զար-

գացման վրայ, կ'աւարտեմ այս կարեւոր դիւ-  
տին առթիւ այս հակիրճ յօդուածը:

**Յ. ՔԻՒՐՏԵԱՆ**

Ռուբեն Գևորգի Մանուկյան  
Ռուբեն Գևորգի Մանուկյան

Ս. Խ.՝ Երեւանի մէջ ինձի ըստեցաւ քէ  
կիսաւեր Պօղոս - Պետրոս եկեղեցին քանդե-  
լու որոշումը տուեր են (այդ հոդին վրայ մեծ  
շինութիւն մը կառուցանելու համար) հետ' ւ-  
լով կարծիքին փրոֆ. Ն. Մարի, որ յայտա-  
րարեր է քէ գեղարուեստական ու պատմական  
տեսակետով ունէ արժէք մը չի ներկայացներ  
ան: Որմանկարներու գիտն է որ ցոյց տուեր է  
Մարի սխալը, եւ այսօր ամէն ո՛վ ցաւակ զը  
գտնէ այդ քանդումը: Որմանկարները պիւնի  
պահպանուին. եկեղեցւոյն այդ փոքրիկ մասը  
կը մնայ կանգուն, եւ զայն քիրեղներով պա-

տած են, ֆիչ շատ պաշտպանելու համար հիւ-  
նին ու անձրեւին դէմ որոշուած է, ինչպէս Պ.  
Զօրեան եւ Պ. Աշխարհբեգ ըսին ինձի, մաս-  
նաւոր սենեակ մը շինել այդ մնացորդներուն  
շուրջ եւ զանոն կղզիացնել, իբր հնուրին,  
այդ հոդին վրայ կառուցուելիք շէնիքն աւշ:  
Բայց եկեղեցին, որ ինքն իսկ հնուրին մըն էր  
(յանախ նորոգուած, բայց իբ հնագոյն շրմ-  
ուածքին մասերը դեռ պահող), եւ որ հայ  
նարտարապետական արուեստի պատմութան  
տեսակետով ալ շահեկան էր եւ արժէքաւոր,  
գոյուրիւն չունի այլ եւս: Եթի Խ. Հայաստան  
ունի Թորամանեանի պէս հմուտ մասնագէտ մը  
այդ նիւդին մէջ, ինչո՞ւ չեն օգտուեր ասկից  
եւ Մարի մէկ հապնեալ ու սխալ կարծիքին են  
հետեւեր: Յուսանք որ, շնորհիւ «Հայաստանի  
կուլտուրայի Պատմութեան Խնաժիուտ»ին,  
այսուհետեւ այդ տեսակ ողբալի սխալներ չեն  
գործուիր:

Ա. Հ.